

ՏԱՅ ԱՍՏՈՒԱԾ ՈՐ ԼԻԲԱՆԱՆ ՍՈՒՐԻՈՅ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՈՒԻ

Posted on January 19, 2020 by Keghart



Category: [Opinions](#)



Մեր Պարզեւ Դաւիթեան, Թորոնթօ, Դեկտեմբեր 2019

Միլիոնաւոր գաղթական լիբանանցիներ ինծի նման այս օրերուն կը հետեւին արդար գայրոյթին եւ պոռթկումին, որ Լիբանանի զանազան քաղաքներուն ու հրապարակներուն վրայ կը ցուցաբերէ լիբանանցին՝ պահանջելով վերջը շահածարաւ աւատապետութեան մը, որ աղքատացուց զինք եւ դարձուց անգործ ու անյոյս: Զօրաւորին պատկանելու, անոր ծառայելու եւ անոր առջեւ քննելով գործ ապահովելու ու ապրուստ ճարելու անարգական անցեալը մերժող գիտակից երիտասարդութիւն մը, մէկդի նետած զինք «կալանաւորող» իր համայնքային պատկանելիութիւնը, կանգնած է ոտքի՝ միաբերան աղաղակելու «ԱԼ ԿԸ ԲԱԲԷ՛»:



1920-ին ծնած Լիբանանը, իր հարիւր տարուան գոյութեան թնթացքին, միջկրօնական աւանդական հաւասարակշռութիւն (sectarian equilibrium) հաստատելու քաղաքականութիւն որդեգրելով՝ պետութիւն մը ունեցաւ, որուն մէջ «կրօնապատկան» աւատապետեր իշխանութիւնը չարաչար գործածեցին իրենցը յառաջացնելու համար՝ ի վնաս երկրին եւ ժողովուրդին: Ու թէեւ Լիբանան բազմերանգ, նախանձելի, համերաշխ կեանք մը ունենալու պատկերը կը ներկայացներ արտաքին աշխարհին, սակայն անոր հիմերը խախտող ցնցումները, որոնք այդ աւատապետերը կը պատճառէին ուրիշին եւ օտարին ծառայելու շահախնդրութեամբ, լիբանանցին աւելի կը դարձնէին համայնքին զաւակը, քան թէ Լիբանանի քաղաքացին:

Մեր Պարզեւ Դաւիթեան, Թորոնթօ, Դեկտեմբեր 2019

Միլիոնաւոր գաղթական լիբանանցիներ ինծի նման այս օրերուն կը հետեւին արդար գայրոյթին եւ պոռթկումին, որ Լիբանանի զանազան քաղաքներուն ու հրապարակներուն վրայ կը ցուցաբերէ լիբանանցին՝ պահանջելով վերջը շահածարաւ աւատապետութեան մը, որ աղքատացուց զինք եւ դարձուց անգործ ու անյոյս: Զօրաւորին պատկանելու, անոր ծառայելու եւ անոր առջեւ քննելով գործ ապահովելու ու ապրուստ ճարելու անարգական անցեալը մերժող գիտակից երիտասարդութիւն մը, մէկդի նետած զինք «կալանաւորող» իր համայնքային պատկանելիութիւնը, կանգնած է ոտքի՝ միաբերան աղաղակելու «ԱԼ ԿԸ ԲԱԲԷ՛»:



1920-ին ծնած Լիբանանը, իր հարիւր տարուան գոյութեան թնթացքին, միջկրօնական աւանդական հաւասարակշռութիւն (sectarian equilibrium) հաստատելու քաղաքականութիւն որդեգրելով՝ պետութիւն մը ունեցաւ, որուն մէջ «կրօնապատկան» աւատապետեր իշխանութիւնը չարաչար գործածեցին իրենցը յառաջացնելու համար՝ ի վնաս երկրին եւ ժողովուրդին: Ու թէեւ Լիբանան բազմերանգ, նախանձելի, համերաշխ կեանք մը ունենալու պատկերը կը ներկայացներ արտաքին աշխարհին, սակայն անոր

